

թիւն է : Հո՞ն կը խամրին ու կը թառա-
մին մեր ապագային յոյսերը :

Այս խորհրդածութիւններն բնակա-
նաբար կը յորդորեն զմեզ՝ հիմնական
դարմանի մը վրայ հրաւիրել աղգեր-
նուս ուշադրութիւնը :

Կը շարունակուի :

ԳԱՂՂԻՍ. Ի 1871

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԲԱՐԻԶ ՀՐԱՅՐԵԱՑ
Օդել տը Վիլի հրկիզումը :

(Տես Էրես 68.)

Իրեք բարեկամաց հետ լապոխւեռ
փողոցին տան մը տանկիբին վրայ կը
գտնուիմ և առջևի տեսարանս կը զի-
տեմ : Այնպիսի է այս տեսարանն որ
սարսափէն մարդ անզգայ կը կտրի ,
մինչև և ոչ իսկ անձնական պահպա-
նութեանը փոյթ տանելու . զարհութա-
նաց բոցանչոյլ մթնոլորտի մը մէջ ար-
հաւիրն է : Օդէլ տը Վիլ կ'այրի : Եռու-
խը , մերթ ընդ մերթ բոցարձարծ ,
շիներեր ուրիշ բան նշարելու , եթէ ոչ
անհուն որմոց ստուերները : Յետոյ , հո-
վին յանկարծական շնչելուն , անստոյդ
հոտ մը , — գուցէ այրած մնի հոտ —
զզուումու զլխու պտոյտ կու տայ : Միւս
կողմէն դիւիլրին , լէմիոն տ' լինէօուր ,
պատերազմի ու համարակալութեան
պաշտօնարանները գեռ ևս ինչպէս հըն-
դաբերան հրաբուղիս մը բոցանչոյլ կը
վառին : Բարիզ հրավառ կը բորբոքի :

Այս ընդհանուր դժբաղգութեան մէ-
ջէն ինչպէս անէծք մը , առանձին սև
զանգուած մը կ'ամբառնայ . Սէն ժաղի
աշտարակն է :

Իրեք բարեկամներէս մէկն որ տանի-
քին վրայ հետս կը գանուի , ժամ մը
յառաջ կրցեր էր Օդէլ տը Վիլի մօ-
տենալ :

Այսպէս կ'ըսէ ինծի .

« Հո՞ն հասած ժամանակս բոցերը կը
սկսէին ամեն կողմէն Օդէլ տը Վիլի
պատուհաններուն մէջէն դուրս ժայթ-
քիլ , և մերձակայ թաղերուն բնակիչք
սաստիկ երկիւղէ մը ըմբռնեալ հո՞ն կը
խռնէին , որովհետև քանի մը օրէ ՚ի վեր
լուր մը կը քալէր , իբրու թէ հո՞ն տեղի
գետնափոր անդիք յիսուն հագար լիտր
վառողէ աւելի բովանդակէին : Հրկե-
զիչք պէտք է որ զբարաձէթը առատա-
բար սփռած ըլլան սենեկաց մէջ ու
սանդղոց վրայ , Գահուն սրահէն սկը-
սեալ մինչև տանկիբները : Հրդեհը գը-
ժովքի մը պէս արիւնաներկ լոյսերով
կը լուսաւորէր . Էնսդիդիւին քէին վը-
րայ կրնայ մարդ , ինչպէս թէ ցորեկ ըլ-
լար , նամակ մը կարդալ : Արդեօք այս
հին մայրաքաղաքին բնաջինջ բարձումն
է որ վճռեր են այն հասարակաց փըր-
կութեան թանձնաժողովին տնօրէն բա-
րեկամները իրենց վատ հոգեվարքին
առթովը : Այն , ինչ որ հայրենեաց հա-
մար մեծ , վեհանձն , շրեղ ու մխիթա-
րիչ բան կար , կատաղի բարբարոսու-
թեան կոշտ ծիծաղներով ջնջելու կը
վճռեն և ՚ի գործ կը դնեն :

« Այն արհաւրաց մէջ շփոթ լուրեր
կը քալէին . կ'ըսուէր թէ գետնին ջեր-
մութիւնը շտեմարանաց ալ պիտոր հա-
զորդուի : Եւ այն ատեն ինչ ըլլայ պիտի
ամբողջ թաղ մը , երբ իր բնակիչներովն
ու ճոխութիւններովը օդ ելլելով մէկէն
կործանի : Դիւիլրիի և Օդէլ տը Վիլի
միջոցին մէջ , որ գրեթէ երկու հազա-
րամեղքի միջոց է , ջերմութիւնը ան-
հանդուրժելի է : Ոիւ տը Ոիվոլիի և ոիւ
տը լա Գուգըլըրի , ուր են Օդէլ տը Վիլի
օժանդակ տեղիք , այս է հացագործու-
թեան , և լուսաւորութեան ծառայող
տեղիք , հասարակաց պտըտելու տե-
ղուանիք , և այլն , երկու պատնէչքը կան
որ հանդերձ զօրաց ըրած ճգամբքը .
շատ ուշ պիտոր առնուին : Կը վախցուի
նաև որ չըլլայ թէ կայծերուն պատճա-
ռաւ բոլոր շրջակայ համբարանոցք ալ
բունկին : Հաղիւ թէ սկիզբն ըրած են
քէլին պատնէշները զարնելու , զորոնիք

առնելու համար գուցէ զեռ ևս ժամու մը պէտք ըլլայ. և սակայն ջրհանք որ ամեն դիէն աշխատելու հետ են, գուցէ անբաւական ըլլան այնչափ կրակին. լուծած ամմոնիաքի տակառներ պէտք են Օդէլ տը վիլի մէջ թափելու, որ պէս զի կարենան քարաձէթին դէմն առնուլ, որ լաւայի պէս հրապարակին մէջ կը վաղէ. և որ զարհուրելին է, հրդեհին անդրադարձ լցոն այն աստիճանի Օդէլ տը վիլի մօտ Սէնին ջրերը կարմիր կը ներկէ, որ կարծես թէ գետը արեան հոսանք մը կը կրէ լի մակարդեալ կրտորներով՝ որ կամրջին կամարներուն զարնուելով կը խորտակին » :

Մինչդեռ այն թշուառութեան տեսարանը կը դիտեմ՝ կը նշանակեմ նաև այս տպաւորութիւններն ալ, զորոնք լսելով կարծես թէ աչքով ալ կը տեսնեմ: Ներսէս չդիմացուելու իդձ մը զիս կը դրդէ ու կը ատուրէ որ այն տեղեաց մօտ գտնուիմ: Դէպ յառաջ կ'երկընամ. թեսերս կ'երկընամ: Վարիյնալու վտանգի մէջ եմ, բայց չէ փոյթ: Կարծես թէ աչքերս բոլոր հրդեհը կը ծըծեն:

Քարաձէթ ափուղ կանայք:

Որմոց քովէն արագաքայլ ու լուիկ կը քալեն կ'երթան, հանգերձնին աղքատին է և անպաճոյճ: Ընդհանրապէս քառասունէ յիսուն տարուան հասակի կանայք են. կարմիր քառակուսիներով ապարօշով մը ճակատնին կապած են, որոյ տակէն աղտոտ մազերու փունջեր կը տնկուին: Երեսնին կարմիրգոյն, աչքերնին կիսաբրաց: Քալած ատեննին՝ գետինը ոտքերնուն կը նային: Ոմանք ալ ձեռքերնին գրպաններնուն, կամ ձոցերնուն մէջ կը կրեն. այլք ձեռքերնին պղտի աման մը կը կրեն, ինչպէս այնք որոնց մէջ կաթը կը դրուի, այլ իրենք մէջը քարաձէթ լեցուցած են: Ուազմիկ զօրաց զինուորանոցի մը առջևէն անցնելով, կը ժպտին կ'ողջունեն, ու կ'անցնին կ'երթան: Մէկն որ իրենց խօսի,

ասանկ կը պատասխանեն. « Բարի Պարոնս » : Եթէ փողոցը անմարդի է կանկ կ'առնուն, ձեռքերնուն մէջ բռնած աղտոտ թղթի մը կը նային, տան մը շտեմարանին լուսամուտին առջեր կը գադարին, յետոյ առանց շատ շտապելու ճամբանին կը շարունակեն: Ժամ մը ետքը իրենց անցած ճամբուն մէջէն տուն մը բռնկելով կ'այրի: Այսպիսիք են քարաձէթ ափուղ կանայք: Դուիւֆով փողոցը այս կնիկներէն մէկը յանցանքին ժամանակը բռնուելով, զեռ շրապաննուած ուրվովէռը կը քաշէ, ու զօրացը վրայ հինգ կամ վեց հարուած արձըկելով, երկու հոգի կը սպաննէ: Ի Ռիւ տը Պուլոներ տան մը դրան առջին աղջիկ մը գնտակներէն հարուածելով կ'իյնայ. կը տեսնեն որ ձեռքէն բան մը կյանալով կը խորտակի. քարաձէթով լեցուն շիշ մըն էր: Երբեմն ասոնք հետերնին պղտի տղայ մը ունին կամ պղտի աղջիկ մը զոր ձեռքէն բռնած կը տանին: Այս պարագայիս մէջ տղայն է որ կրակը հետը կը կրէ:

Իրիկունը փողոցաց մէջ:

Իրիկուան ժամը եօթին մեծ զժուարութեամբ կարելի է շրջագայիլ: Փողոցները պահակապաններով լեցուն են: Ուազմիկ զօրաց գունդք արտաքին պղուլվառներուն մէջ բանակած, կ'ուտեն, կը ծխեն, կը հանգչին ու տանց սեմին վրայ քաղաքացւոց հետ գինի կը խմեն: Հեռուանց Պէլվիլի և վիլէդի յուսահատական ընդդիմակացութիւնը կը լսուի. ամեն քայլ առնելուդ տանց պատին ստորին կողմը երկայն քառակուսի ճերմակ արատներ կը տեսնուին. շտեմարանաց լուսամուտքն են որ պատով հիւսած են: Գերիներու երկայն կարգեր, որոնց մէջ կատղած կանայք ու տղայք ալ կան, ձեռքերնին կանակնուն կապած, պղուլվարաց սպարկներուն վրայէն կ'անցնին, դէպ 'ի նէցյլի ուղեորելով: Գիշերը վրայ կը հասնի. այլ փողոցաց մէջ և ոչ կազի կանթեղ

մր վառած կայ : Քանի որ երկինքը կը մթագնի, նաև փողոցներն ալ անմարդի կ'ըլլան : Ժամը իննին մինակութիւն է գլխովին : Հեռուանց հրացանի մը կրուկին ձայնն է կը լսես, որ գետինը կը զարնուի : Տեղակերք կան . այլ հետզհետէ պատուհանաց ետեւէն լցով կը նուազին :

Ապստամբութեան հոգեվարքը :

Ժամերն, օրերն զարհուրելի կերպով մէկմէկու նման կ'անցնին : Այս թշուառութեանց պատմութիւնը գրել այլ ևս կարելի չէ : Մարդ առ այժմ պատկերին մէկ անկիւնը միայն կրնայ տեսնալ, և ինչ դէպք որ կը լսէ՝ անստոյգ և մէկմէկու հակառակ են : Ինչ որ հաւանական կ'երենայ այս է, թէ ապստամբութիւնը լմնալու մօտ է : Կ'ըսուէր թէ Մոնուուժ բերդը առնուեր է . բայց այն գեռ ևս բարիզու վրայ գնտակ կ'արձրկէ . անանկ որ դրամատեղլոյն թաղը շատ մը ոռումք ինկեր է : Ի չալ, 'ի լուսանպուր, 'ի բորդ Սէն Մաոդէն՝ գեռ ևս կը կոռուին : Ոչ թնդանօթք և ոչ հրացանք դադարեր են, ականջք ա՛լ վարժեցան այն շարունակական որոտաձայնին : Բայց հանդերձ դաշնակցաց բարբարոս դիւցաղնականութեան, ընդդիմակալաց ուժը սպառելու հետ է : Ո՞ւր են անոնց գլխաւորներն : Ահա ինչ որ ինծի պատմեր են հոս կը գրեմ : Ասի նուվէլ Օքէրային մերձակայքը բռնուեցաւ : Գիշերապահութեան ելքը էր, այլ գրեթէ մինակ էր :

— Ո՞ իցէ այդը, կանչեց պահակերը :
— Պէտք էիր աւելի շուտ ձայն հանել, կանչեց Ասի, կարծելով թէ պահակերը դաշնակց մըն էր :

Իսկոյն պատեցին զինքը, բռնեցին, զէնքերն վերուցին իրմէն և առին տարին . սակայն այդ պատմութիւնը այնշափ հաւանական չերենար : Ասի չէր գիտեր թէ Վէրասայլցիք նուվէլ Օքէրային տիրած են :

Տըլէզլիւզին համար կը զուրցուի թէ

փախած ըլլայ . Տումպրովքիին համար՝ թէ վիրագարմանից քով մեռած ըլլայ . Միլիէռին համար կ'ըսեն թէ 'ի Սէն Տընի գերի բռնուած ըլլայ . այդ ձայներն առանց մասնաւոր ապացուցի մէջտեղ կը քալեն : Ստոյգն այս է որ ամեն կողմէն խոյզ ու խնդիր կ'ընեն . գեռ ևս միսացող աւերակաց քով, այն աւերակաց ուր երբեմն Օդէլ տը վիլ եղած էր, զքաղաքացին ֆեռէկիւ բռնեցին, որ պատնիշաց վերակեցու եղած էր . խոստովանեցաւ որ հասարակաց փըրկութեան Յանձնաժողովէն պատուէր ընդունած էր որ Պոն Տիապլը համբարանոցը հրդեհէ, որովհետև այդ Յանձնաժողովին պարուններէն մէկը՝ երբեմն նոյն համբարանոցին իրը պաշտօնեաց ծառայած ըլլալով տիրոջը դէմ տժորհութեան առիթ ունեցեր էր : Ֆէռէկիւ գրապանին մէջ քարաձէթ ունէր . ուստի անմիջապէս զինքը հրացանով զարկին սպաննեցին : Կ'ըսուի թէ Շաղըլէ թէ ատրոնին մէջ պատերազմի ատեան մը կը նատի : Զդաշնակիցները քսանական հոգի հոն կը տանին, ուսկից մահու դատակնիքն առած գուրս կ'ելլեն : Մահուան տեղը տարուելով, ձեռքերնին կռնակնուն կապած, կը կանչեն անոնց . « Դարձէք » : Հարիւր քայլ հեռու միգույէօղ մը կայ . անոր հարուածոց տակ քսան քսան գետախնը կը փուռին : Ի՞նչ փութացուցիչ միջոց : Սէն Տընի փողոցը տան մը գաւթին մէջ ախոռ մը կայ զիակներով լեցուն . այդ բանը բռնիսկ աչօքս տեսայ : Բորդ Սէն Մաոդէնի թէատրոնը կործանած է, և անոր աւերակաց քով զօրաց կայան մը հաստած են : Հոն տեղ այս առատու քարաձէթ սփոռող երեք կանայք հրացանով սպաննեցեն, ու զեռ ևս անոնց զիակները պուրլիարներուն վրայ կեցած են : Երկու ապստամբք չորս զինուորաց մէջ ըմբռնուած առջեւէն կ'անցնին . մէկը ծեր է, միւսը գրեթէ տղայ : Ծերը տղուն կ'ըսէ . « կը տեսմեն, բոլոր ձախորդութիւնը զէնք ունենալնէս է : Քառաւունը ութիւնը զէնք չունէինք, հապա զօրաց զինուց վրայ կը յարձկէինք ա-

ուանց մեզի բան մը ընել կարող ըլլա-
լու : Այսօր ջարդը աւելի սաստիկ է և
աշխատանքն ալ քիչ » : Այս խօսքերէս
ետքը Հօգվիլ փողոցը խոտորելով ան-
յայտ կ'ըլլան, և քիչ մը ետքը հրացա-
նի ձայներ կը լսեմ : Ջարհուրելի օրեր :
Սաստիկ լքում մը կը զգայ մարդ, և կը
փափաքի թէ ամեն բան լմնար : Քաղ-
քին երեղյթը ամենատախուր է . ամեն
դի, ուր տեղ որ կոիւ չըլլուիր՝ մարդիկ
պահութած են . փողոցք ամայի, պա-
տուհանք փակ, երթեմն անցուոր մը կը
տեսնուի որ զաղտագնաց կ'երթայ .
մերթ ալ զօրքերէ պատած մարդ մը .
այս ամենը զարհուրանք կը բերէ : Կը-
ուուին աւելի մօտ փողոցաց պատուհան-
ներուն փեղկերը դոց չեն . ամեն անգա-
մուն որ զինուորք թաղ մը կը մտնեն,
կը կանչեն . « Փեղկերը բացէք, պատու-
հանները գոցեցէք » : Եւ պատճառն ա-
հա այս է . եթէ պատուհաններէն հա-
րուած մը արձկուի, փեղկերը բաց ըլ-
լալով հարուածն արձկողը կրնայ տես-
նուիլ : Ես, բոլոր այս թշուառութեանց
մէջէն, ինչպէս մութի մէջ խենթ մը
կը քալեմ : Զայնը կը տարածուի թէ
Մազասի պատանդները սպաններ են :
Բարիզու արքենդուը հրացանով սպան-
նուեր է . Ապէ Տըկէոին և Շօտէյ նը-
մանապէս սպաննուեր են : Ռիկոլ է որ
բոլոր այս սպանութեանց հրամանա-
տար եղեր է : Քիչ մը ետքը ինքն ալ
բռնուեր, ու « կորիցեն աւազակը »,
կանչելով զինուց պարտը հատուցեր
ինկեր է : Այդ բանը Տիւմոլառ մը կը
յիշեցնէ որ դատաւորաց՝ « Անօրէնք »,
կանչէր : Կ'ըսուի նաև թէ բանթէոնի
հրապարակը Միլլիէոն ալ սպաննուած
ըլլայ . անոր հրաման կ'ընէին որ ծունկ
չոփի . այլ ինքը խոժոռ աշզք վեր կանգ-
նեցաւ : Արտաքոյ կարգի բան մը այս է,
որ այդ անզգամներն՝ կտրիճ են :

Բոլոր այս ատենս Վիճակը հոգե-
վարք է : Նման առասպելական վիշա-
պաց, բոցեր ժայթքելով կը մեռնի : Վիլ-
լէքը կը հրգեհի, 'ի Պէլվիլ և 'ի Պիւդ
Շօմնն տուները կ'այրին : Դիմակալք կա-
մաց կամաց կեղրոնանտրու կը ճգնին .

մէկ կողմէն 'ի Բէռ Լաշէղ միւս կողմէն
'ի Մանբառնասի գերեզմաննոցները կը
խոնին : Ապստամբք Բարիզու տէր էին .
բանակն եկաւ ու կամաց կամաց իր եր-
կայն բաղուկները տարածելով, մէկը
Արք ար Դուինֆէն ցՊէլվիլ, միւսը Շան
ար Մառսէ յիանթէոն ձգեց : Այդ մի-
ջոցին մէջ բռնուած ըլլալով ապըս-
տամբք, ու ջանալով այն շրջանակը խոր-
տակելու, մէկ տեղէն փախչելով, ու-
րիշ տեղ ընդդիմանալով, վերջապէս
ետ քաջուեցան . Հիմա հոն հեռուները,
երկու գերեզմաննոցներու մէջ ամփո-
փուած են : Գերեզմանաց ետեր դարա-
նեալ, մէյմը իրենց հրացանից փողը
խաչի մը թեին վրայ կը կոթնցնեն,
մէյ մըն ալ երկուց գերեզմանաց մէջ-
տեղ հրետանի մը կը կանգնեն : Բանաւ-
կին սումբերը այն տիսրութեան փակա-
րանին մէջ իյնալով, գետինը կը փորեն
ու մեռելները գետնին մէջէն դուրս կը
հանեն : Յանկարծ սև կլոր բան մը շաւ-
զի մը մէջ կը գլորի կ'իյնայ . կարծես
թէ սումբը մըն է . այլ ոչ, ընդհակա-
ռակն դանկ մըն է : Ի՞նչ կը մտածեն
արդեօք այդ մարդիկ որ այդ գերեզման-
նոցաց մէջ կը սպաննեն ու կը սպան-
նուին : Մեռելոց մէջ մեռնիլ, ահաւոր
բան մըն է : Սակայն ատոր վրայ չեն
մտածեր . ապականնութեան արիւնա-
խանձ մոլեզնութիւնը միայն մէկ բանի
մտածութիւնը կ'ազդէ անոնց . « Սպան-
նենք » : Կամ թէ չէ զուարիթ են, վասն
զի կտրիճ են : Այդ բանն է որ կը վըշ-
տացնէ զմարդ և սիրտը կը կեղեքէ : Այդ
թշուառականները դիւցազնական ոգի
ունին : Պատնիշաց ետեր կատաղի կը ա-
րձութեանց պատահարներ դիպեր են :
Ի Բորդ Սէն Մարդէն մարդ մը ձեռքը
կարմիր դրօշ մը բռնած՝ քարանց կոյտի
մը վրայ կանգուն արձանացած էր .
յանգնուղն համարձակութիւն . գնատակ-
ները անձրսի պէս կը թափէին . ան-
փոյթութեամբ իր ետեն եղած տակա-
ռի մը կը կոթնէր : « Վատ արանց », կը
կանչէ անոր ընկերներէն մէկը : « Ոչ,
կը պատասխանէ , անոր համար կը
կոթնիմ որ չըլլայ թէ մեռնելու ատենս

վար իյնամ»։ Այդպիսիք են ատոնք։ աւարառութիւն, հրդեհ, սպանութիւն, ամենայն գէշութիւն ըրեր են. բայց և այնպէս կտրիծ են։ Միայն մէկ մասամբ արիասիրտ են։ Հիմա մեռնելով կը ժըպտին։ Վիրաւոր մը ուրիշ ընկերոջ մը հետ գինի խմելով անկէ իր վէրքին վըրայ ալ կը լեցնէ, խմեն աղէկ է, «ըսելով»։ Եւ սակայն ահա, գուցէ ժամէ մը զինուորները կատաղութենէ մոլեգնած նոյն այդ գերեզմաննոցներուն մէջ պիտոր յարձըկին, և այն ատեն, զարհութելիքան, սլաքի կոփւը պիտոր սկսի մարդ մարդու դէմ, և այն գերեզմանաց մէջ տեղուանք, այն բլրոց ետեի դարանակալութիւններով, այն մահարձանաց ետեի փախուստներով, և բոլոր այն սրբապիղծ և ահաւոր հետեանքներովը, որ գերեզմանոցի մը մէջ դիպած կոռու մը սգալի մտածութիւնը մարդուս կ'աղդէ։

Իր շարունակուի։

ՑՈՒՑԱԿ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ ՑԻՏԱԼԻՍ ՎԵՇԵՐՈՐԴ ԴԱՐԷ ՄԻՋՉԻ Ի ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

(Տես երես 46.)

Եթէ այս յեղանակիս մէջ մեծ պարծանօք կըրնանք ներկայացրնել այն երեք իտալական դպրութեան հանճարները, և անոնց հետ զձիոդդոյ և ֆլորենտեան առաջին դպրոցին ճարտարները, պէտք է ալ խոստովանինք՝ որ յետագային մէջ թուլութիւն և կամկարութիւն մը կ'երեսի ընդհանուր զարգացման. որ ոչ թէ ԺԵ գարուն սկսաւ, ինչպէս շատերն կ'ըսեն, այլ Բեղրարդայի և Պողգաչչիոյ մահուանէն ետե (1375), բայց բարերազդութեամբ՝ յաջորդ դարուն կէսին վերջացաւ այս թուլութիւնս. և միւս կիսուն սկիզբէն կը տեսնենք որ մտաւոր մշակութիւնն նո-

րէն սկսաւ իր պանծալի և յառաջախաղաց զարգացումը։ Շատ ալ հարկաւոր էր այսպիսի վերանորոգում մը, որովհետեւ ամեն բան, ինչուան քաղաքականն ալ նուաստացեր էին։ Այն միջոցին զպրութեանց, իմաստասիրութեան և աստուածաբանութեան մէջ քիչ մը անուն հանողքն են, Յակոբոս (1390), Սագգեդի (1400), և Յովհանն Ֆիորենցացի Նորավէպ գրիչք, Պալտոյ իրաւագէտ, Փիլիպպոս Վիլյամի (1404) և Լեռնարտ Պրունոյ յԱլեքսանդր (1444) պատմիչք. Ս. Վինչենցոյ Փերրերոյ և Ս. Բեռնարդիին Սենացի եկեղեցական գրիչք։

Իսկ (ԺԵ) գարուն կիսէն ետև զարգացումն հետզհետէ կը յառաջէ փառօք. և կը ներկայանան Լորենցոյ Վալլա, ընտիր լատինաբան և յունաբան (1457), Պրաչչիոլինի պատմիչ և տպագրիչ հին մատենից (1459), Գուգանոյ կարդինալն (1464), Ենէսա Բիգգոլոմինի հանճարեղ և արդասաւոր գրիչ, որ յետոյ Պապ եղաւ և անուանեցաւ Պիոս Բ (1464), Լեռն Ուպերդի (1471), արուեստագէտ և մեր առաջին գրիչն արուեստից վրայօք. Փրանկ Ֆիլելիոյ պատմիչ և բազմագիր (1481), Լուդուցի հեղինակ Մորկանդէ քերգուածոյ (1486), Լորենցոյ Մէտիչի (1492), և իր բարեկամքն Բիգոյ Միրանդոլացի և Անձեռոյ Բոլիցիանոյ, որք մեռան յետ 1494 տարւոյ։ Երթալով այս երեք արուեստն աւելի քան զաւելի զարգացան, և շատ արուեստագիտաց մէջ նշանաւորագոյն եղան Մանեկենիո (1430), (Ղուկաս) Լուգա տեղա Ռոպակիս (1438), Մազաչչիոյ (1443), Փիլիպպոս Պրունենելլեսգի՝ Ֆիորենցայի Ծաղկանց Ս. Մարիամու գմբեթը կանգնողն (1444), Միքելոնցոյ (1450), Լորենցոյ կիպերդի (1455), քանդակողն Ֆիորենցայի Մկրտարանին դռները, զորս Միքել-Պնճելոյ Արքայութեան դըռներ կ'անուանէր. Փիլիպ Լիքրի կրօնաւորն (1469), կիրլանտայոյ (1493). գրեթէ ամենքն ալ 'ի Դոսկանայ՝ ուր որ այս երեք արուեստքս շատ զարգա-